

**ԲՆԵՆՍԻՐԱԿՆԵ**

**ՅԱԶԱԽԱՊԱՏՈՒՄ (1215)**

(ՋՆՈՒ. Ս. Յ. Թ. 94)

Յանախապատուածի հնագոյն ձեռագիր-ներըն մին է այս, եթէ ոչ ամենակինը, և ուշագրու ու հետաքրքրական է շատ մը տեսակէտներէ: Արտաւազդ Արք. Միւրմէ-եան ցուցակագրած է զայն ժամանակին և ծանօթացուցած բանասէրներու (Տես Յու-ցակ Ձեռագրաց Երևուսողէմի, Ա. Հատոր, Վենետիկ, 1948, էջ 225-8): Կան սակայն կարգ մը կէտեր և հարցեր որոնց անգրա-գրանշար օգտակար կը համարինք:

1. — Ներկայ Ձեռագիրը եւ Վենետիկի 1838ի ցպագրութիւնը. — Գիշեալ տպագրու-թիւնը կատարուած է՝ 1673 թուին օրինակ-ուած ընտիր ձեռագրէ մը, որ գաղափար ունեցած է ՅՀԸ = 929 թուին գրուած եր-կաթագիր օրինակ վր: Այդ երկաթագիր օ-րինակին սկիզբը պահպանուած է եղած, թերթ ինկած ըլլալով: Վենետիկի տպագրութեան 10րդ էջին ստորոտը գրուած ծանօթութիւն մը կը ցուցնէ այն տողը ուրիչէ կը սկսի հնագոյն օրինակը. «Եւ բարբառք ահաւոր սպառնալեացն . . .»: Արդ, ճիշդ նոյն բա-ռերով կը սկսի նաև մեր թիւ 94 ձեռագիր Յանախապատուածը, որ օրինակուած է ՈԿԻ = 1215ին, Ակնհերի մէջ: Երկու օրինակ-ներուն, սպուածին և մեր ձեռագրին, բազ-դատութիւնը կը ցուցնէ ընթերցուածներու նոյնութիւն: Ուրեմն առնուազն շատ հաւա-նական է, եթէ ոչ բոլորովին հաստատ, որ մեր թիւ 94 ձեռագիրն ալ իբր գաղափար ունեցած ըլլայ 929 թուականը կրող երկա-թագիր օրինակը:

2. — Գալափարք՝ ստուգաբան օրինակ. — Մեր ձեռագրին գրիչը, Պետրոս կրօնա-ւոր, իր նախընծայ գործը կազմող այս գրքի յիշատակարանին մէջ կ'ըսէ թէ ստուգա-բան օրինակին պատճառաւ համարձակած է կատարել այս աշխատանքը հակառակ իր անգլաթ ըլլալուն:

3. — Մեր ք. 94 եւ էջմիածնի ք. 947 ձեռագիրները. — Այժմ իբրև առանձին ձե-

ռագիրներ ներկայացող այս երկու հատոր-ները ժամանակին եղած են մէկ հատոր, և արկածով բաժնուած են իրարմէ: Էջմիածնի ձեռագրին գրիչը՝ Պետրոս, Մերերիանոսի ճաները պարունակող այդ ձեռագիրը օրի-նակած է նոյն Ակնհերի Վանքին մէջ, նոյն 1215 թուականին, և նոյն Թորոս վանահօր յանձնարարութեամբ: Ձեռագիրը կազմուած է Թուրէն անուն անձի մը ձեռքով (Յիշտ. Ձեռագրաց, էջ 777):

Այս երկու ձեռագիրներուն նախապէս միակ հատոր մը եղած ըլլալուն ուրիշ մէկ փաստը պիտի կազմէր պրակահամարներու թիւը, եթէ նշանակուած ըլլար ցուցակա-գրողներուն կողմէ: Մեր ձեռագրին պրա-կահամարները գրուած են այրուսինի յա-ջրագրական կարգով, Բ-Ծ. Աը կրթած է: Ըստ այսմ, սպասելի է որ էջմիածնի թ. 947 ձեռագրին առաջին պրակը ունենայ Կ հա-մարագիրը: Մեր ձեռագրին վերջին Ծ պրակը լման չէ, և յԱ ունի 7 թերթ միայն, որուն վերջին թերթին վերջին երեք սիւնակները կը պարունակէր զրջին մեծ յիշատակարանը: — Թիւ 94 ձեռագրին գրութիւնը. — Մեր ձեռագրին առաջին 18 թերթերը գրե-ուած են անկիւնաւոր մեծ երկաթագրով, մինչ 19րդ թերթին առաջին երեսին առա-ջին սիւնակը նոյն երկաթագրով է իսկ եր-կրորդ սիւնակին գրեր կը փոխուի կը դառ-նայ հին բուրգրի, և այնուհետև կը շա-րունակուի այդպէս: Երեւալ երեսին լուսա-նկարը կը գնենք այստեղ հնագրական տե-սակէտէ անոր ընծայած շահեկանութեան համար: Դիտելի է որ բուրգրին մէջ մի քանի տառեր կը պահեն երկաթագրի ձևեր, ինչպէս 2, 2, 9, վերջինը ոչ միշտ:

5. — Ձոյգ գրիչներ, հայր եւ որդի. — Գիրերու տեսակին այդ փոփոխութիւնը հե-տեանքն է գրիչներու տարբերութեան: Երկրորդ գրիչը, Պետրոս կրօնաւոր, իր յի-շատակարանին մէջ կը յայտնէ թէ զրքին սկզբնաւորութիւնը կատարած է իր ծնողքը՝ հայրը, և ապա ինքը շարունակած է:

6. — Թիւ 94 ձեռագրին քերտոյները. — Ինչպէս վերը յիշեցինք, մեր այս ձեռագիրը կը սկսի երկրորդ պրակով. կը պակսի ա-ռաջին պրակը, որ պիտի պարունակէր Լու-սաւորէի առաջին ճտոր և երկրորդ ճտորի մէկ մասը: Միւրմէեանի Յուցակին մէջ

